

Ա Ռ Ա Կ.

ՄԱՆՈՒԿ ԵՒ 02.

Տըղուն մէկը օձ մը բըռնեց,
 Օձաձուկ կարծէր, խաբուեցաւ.
 Վախէն սըրտին գողը բըռնեց,
 Երեսին գոյնը պատ դարձաւ:
 Օձը նայեցաւ նայեցաւ տըղուն,
 «Ծօ, ո՛ւմ հետ ըսաւ՝ կուզես խաղալ դուն.
 Թէ չըխելօքնաս գէթ այսուհետեւ,
 Գիտնաս՝ չես խալսիր միշտ այսպէս թեթեւ.
 Այս անգամ քեզի կընեբէ Աստուած,
 Բայց ուրիշ տանն աչքըդ աղէկ բաց.
 Կատակներ ընել թէ կուզես՝ ըրէ,
 Միայն տես առաջ՝ դիմացինդ ո՛վ է»:

ՔՈՒՂՈՎ.

ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԶՈՒԱՐՃԱԼԻ

Հ Ի Ն Ե Ի Ն Ո Ր Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

* Գաղղիոյ թագաւորը Լուգովիկոս ԺԳ ուրիշ շատ կատարելութիւններէն զատ զարմանալի քաղաքավարութիւն ունէր կրօնն: Օր մը իրեն առջեւը մեծ գովասանութեամբ կյիշեն Լորտ-Սթէր անունով անգղիացին՝ իբրեւ քաղաքավարութեան կողմանէ աշխարհիս վրայ մէկ հատիկ մարդ: Թագաւորը միտքը կղնէ որ ինքը փորձէ տեսնէ թէ լսածը իրաւ է: Օր մը զբօսանքի ելնելու ժամանակը այն անգղիացի իշխանաւորն ալ կհրաւիրէ որ հետը գայ: Երկուքը մէկտեղ սանդուխէն վար կիջնան, որ դրան առջեւը կեցած կառքը մտնեն, եւ կառքին դռնակը բաց է եղեր. «Հրամմէ Պարօն, նիստ» կըսէ թագաւորը անգղիացւոյն, նա ալ իսկոյն կըհնազանդի ու թագաւորէն առաջ կմտնէ

կառքը: Թագաւորը կգառնայ կըսէ այն մարդուն որ Լորտ-Սթէրին համար գովութեամբ խօսեր էր. «Ամենայն կերպով իրաւունք ունիս, սորա տեղը եթէ մէկ ուրիշը լինէր, չափազանց քաղաքավարութենէն՝ սպասել կուտար ինձի»:

— Առաքինութիւնն ու քաղաքավարութիւնը իրենց չափէն դուրս որ ելնեն՝ մտլութիւն ու կոպտութիւն կգառնան. բայց խիստ քիչ մարդ կգտնուի այս ճշմարտութիւնս հասկըցող:

* Անձանօթ մարդուն մէկը պողածախի մը խանութ կմտնէ, եւ մէկ հօխս հասարակ մեղր կուզէ: Խանութպանը մեղրին ամանը

գուրս կքաշէ ու կհարցընէ մարդուն թէ «Մեզրը ո՞ւր լեցընեմ»։ Մարգը նաւաւարի գտակ մը ունենալով գլուխը, իսկոյն կհանէ գլխէն ու կըսէ թէ ասոր մէջ լեցուր։ — Ի՞նչ, ատոր մէջ։ — Հա, հա, մի վախնար. մէկուն հետ այսպէս խօսք դրած եմ» կըսէ, ու մէկ օ ֆրանքնոց արծաթ մը կնետէ խանութպանին սեղանին վրայ։ Կծիծաղի խանութպանը մարդուն արտառոց գործողութեանը, եւ մեղրը գլխարկին մէջ կլեցընէ։ Մեղր առնողը ստակը վճարելու ասան կը խնդրէ որ օ ֆրանքին վրայէն մեղրին գինը հանելէն ետքը՝ մնացածը մանր արծաթ տայ իրեն։ Խանութպանը գուրս կքաշէ ստակներուն գզրոցը (*չիֆմէնէն*) որ մէջէն մանր արծաթ հանէ։ Նոյն վայրկեանին այն մեղր առնողը գլխարկը կանցունէ խանութպանին գլուխը, այնպէս որ մարդուն աչքերը մեղրով կծեփուին։ Մինչեւ որ խեղճ խանութպանը գլխարկը գլխէն հանէ ու աչքերը սրբէ, տեսնէ որ խանութին մէջ ոչ մարգը կայ եւ ոչ ստըղով գզրոցը։

— Սատանայի ու սատանորգի մարդոց հետ գործ ունեցողին գլուխը այսպիսի փորձանքներ շատ կպատահին. հասկըցողը կը հասկընայ։

* Կարգացողին մէկը Փարիզու փողոցներէն անցած ժամանակը անդգոյշ անձ մը պատուհանէն յանկարծ տաք ջուր կթափէ վար՝ շիտակ կարգացողին գլխուն վրայ։ Տուն որ կերթայ, կինը տեսնէ որ էրկանը քիթը բերանը խաշուեր է, իսկոյն աղաղակ կվերցընէ թէ «Պէտք է անպատճառ գանգատ ընես Բարեկարգարանին որ այն անդգուշութիւնն ընողը պատժուի»։ Կարգացողը պատասխան կուտայ թէ «ես այսպիսի փուճ բանի համար գանգատ չեմ ըներ։ — Գոնէ ինչ քիթը դուն այն անպիտանին։ — Ի՞նչ պիտի ըսեմ. շնորհակալ եղայ։ — Ի՞նչպէս, շնորհակալ մի եղար, ինչ բանի համար։ — Անոր

համար որ նա միայն ջուրը թափեց դուխս, ամանն ալ հետը չնետեց. թէ չէ, անտարակոյս աւելի մեծ փորձանքի պիտի հանդիպէի»։

— Ո՞ւր էր թէ այս կերպով կարենային իրենք զիրենք մխիթարել անոնք որ ուրիշներէն վնաս մը կքաշեն, ու դատաստանի դռները չընկնէին։

* Երիտասարդ բանաստեղծին մէկը կատակերգութիւն մը շարագրած է եղեր. կառնու կտանի անուանի դերասանի մը, եւ կը խնդրէ որ ձեռագիրը աչքէ անցընէ եւ անկեղծ կերպով իւր կարծիքն ըսէ իրեն։ Վրան կանցնի երեք ամիս. այն միջոցին հեղինակը 20 անգամէն աւելի կերթայ դերասանին, բայց մէկ որոշ պատասխան մը չկրնար առնուլ անկից։ Վերջապէս դերասանը երիտասարդին աղաչանքներէն ձանձրացած՝ միտքը կղնէ որ աղատի անոր ձեռքէն։ Նորէն որ կուգայ, Յ՛հ, բարով եկար բարեկամ, կըսէ անոր. աղէկ որ եկար, ես քու կատակերգութիւնդ կարգացի։ — Է՛ ինչպէս կերելնայ հրամանոցդ։ — Կուղեմ որ իմ կարծիքս ըսեմ քեզի։ — Կուղեմ։ — Անպատճառ կուղեմ։ — Այնպէս է նէ նայէ ինչ կըսեմ. թէպէտ այս կատակերգութեանը մէջ բաւական տաղանդ կերեւնայ, բայց մեր թէատրոնին ամենեւին չիգար։ — Ի՞նչ պատճառաւ։ — Անոր համար որ չափազանց թեթեւ է։ — Խօսակցութիւնը ինչպէս։ — Չափազանց երկար են խօսքերը. անոր համար ալ ձանձրալի եղած է։ — Հապա ընդհանուր ընթացքը։ — Մութ է։ — Կնճիռը ինչպէս քակուած է։ — Չափազանց անակընկալ կերպով։ — Ըսել է թէ ընդհանրապէս այս իմ գրուածքս... — Գրուածքդ կցուցընէ որ մեծ յարմարութիւն ունիս. բայց տեսարանի վրայ հանելու բան չէ։ — Շատ շնորհակալ եմ, Պարոն, ձեր ըրած գիտողութեանցը համար, ըսաւ վերջապէս երիտա-

սարգը . բայց կներէք ինծի եթէ այդ խրատ-
 ներուն մէկն ալ չընդունիմ» : Այս կըսէ ու
 գրուածքը կբանայ կցուցընէ գերասանին որ
 մաքուր թուղթ է եղեր , մէջը ամենեւին բան
 մը չգրուած : Լսեր է եղեր թէ այն գերա-
 սանը իրեն յանձնուած գրուածքները ամե-
 նեւին աչքէ չանցընէր , եւ համարձակ վար
 կղարնէ որ եւ իցէ մարդու գրուածքը , ա-
 նոր համար այս կերպով ուղեր է զինքը
 խայտառակել :

— Եթէ այն գերասանին ըրած խաբէու-
 թիւնը արժանապէս պատժուեր է այս կեր-
 պով , փափաքելի է որ շատ աւելի ծանր կեր-
 պով խայտառակուի այն մարդը որ կրիւք
 եւ հակառակութեամբ կուրցած՝ թշնամու-
 թիւն կընէ մէկուն կամ մէկալին՝ առանց
 ամենեւին նորա գործը քննելու , եւ ճշմար-
 տութիւնը հասկընալու :

* Կըսեն թէ Արաբացուոց լեզուով գիրք
 մը կայ եղեր այս վերնագրով , « Խրատք ա-
 րանց , հարանց եւ եղբարց » , եւ մէջը գրուած
 են եղեր զանազան խրատներ՝ թէ էրիկմար-
 դիկ ինչպէս պէտք է զգուշանան կանանց
 եւ ալջկանց խորամանկութիւններէն՝ թէ
 որ կուզեն հանգիստ խաղաղ կեանք ունե-
 նալ : Արաբացուոյն մէկը այս գրքին խօսքե-
 րուն զմայլած , ոչ երբէք ձեռքէն ու բեր-
 նէն կձգէ եղեր : Օր մը ճամբայ ըրած ատե-
 նը կերթայ քաղաքի մը ծայրի տներէն մէ-
 կը կմտնէ որ քիչ մը հանգստանայ , միտքը
 դրած լինելով թէ արեւելեան հիւրասիրու-
 թիւնը ամէն տեղ կգտնէ : Դժբաղդութեամբ
 տանուտէրը տունը չէ եղեր . բայց տանտի-
 կինը պատուով կընդունի զինքը : Արաբացին
 կբանայ գիրքը , եւ խորունկ խորունկ մտա-
 ծելով երկար ատեն կկարգայ : Կնիկմարդը
 կղարմանայ եւ կձանձրանայ անոր կարգաց-
 մունքէն . կգառնայ կըսէ հիւրին թէ « Կե-
 րեւնայ որ այդ գրքին մէջ շատ զուարճալի
 բաներ գրուած են . այնպէս է արդեօք » :

Կարգացողը պատասխան կուտայ թէ « Այս
 գրքիս մէջի խօսքերը կնիկմարդոց խելքին
 բաները չեն » : Այն խօսքէն խաթունին հե-
 տաքըքրութիւնը աւելի կշարժի , եւ կսկսի
 աղաչել որ ըսէ թէ ինչ են մէջի գրուած-
 ները : Արաբացին վերջապէս կհասկըցընէ
 գրքին մէջ եղած բաներուն իմաստը , եւ
 վերջը այս ալ կաւելցընէ թէ « Այս գիրքը
 իմ շրաագրածս է , եւ մէջի խօսքերը , պատ-
 մութիւնները , խրատները , գիտողութիւն-
 ները ամէնն ալ իմ շրաագրածս է : — Իրաւ ,
 կըսէ խաթունը . այդ գրքին մէջ կնիկմար-
 դոց խարդախութիւններն ալ կան հա : —
 Հապա , կըսէ հեղինակը , եւ ես ահա անոր
 համար ամենեւին վախ չունիմ անոնց որո-
 գայթնեթէն , հնարքներէն , խաբէութիւննե-
 րէն եւ այլն եւ այլն » : Կնիկմարդը այն մի-
 ջոցին կտեսնէ որ հեռուանց իւր էրիկը տուն
 դառնալու վրայ է . « Վայ , կըսէ արաբա-
 ցուոյն , էրիկս տուն կուգայ . սոսկալի նախան-
 ձոտ մարդ է , վախեմ թէ զքեզ այստեղ որ
 տեսնէ , զքեզ ալ կմեռցընէ՝ զիս ալ » : Մար-
 դը կշփոթի , որ գին դառնալը չգիտեր .
 կնիկ մարդը մէկէն ի մէկ կըսէ անոր թէ
 « Մտի՛ր սա սնտուկը , պահուրտէ » : Կտես-
 նէ արաբացին որ ուրիշ ճար չկայ , կենէ
 կմտնէ այն խոշոր սնտուկին մէջ , խաթունն
 ալ վրայէն կփակէ ու բանալին կառնու : Յե-
 տոյ էրկանը դիմացը կվազէ , ու տեսնելով
 որ նա զուարթ է , կըսէ ուրախութեամբ .
 « Աղէկ որ եկար . ներսը մէկ տէվրիշ մը կայ
 որ կնիկմարդոց ամէն չարութիւնները գըր-
 քի մը մէջ գրեր է ու անգաղար կկարգայ » :
 Մարդը , որ յիբաւի նախանձոտ է եղեր , այս
 լսելով սաստիկ կայլայլի . « Ո՞վ է տեսնեմ
 այն անգամը » ըսելով՝ դռնէն ներս կմտնէ :
 Խեղճ տէվրիշը սնտուկին մէջէն այս խօսակ-
 ցութիւնը լսելով , ջերմի պէս դողը բըռ-
 նած՝ կնզովէ մտքէն իրեն գիրքն ալ՝ կնիկ-
 մարդիկն ալ , նախանձոտ էրիկներն ալ , այս
 ինչ փորձանք էր որ գլխուս եկաւ ըսելով :
 Իսկ տանուտէրը վեր վար քալելով կհարցը-

նէ կնոջը թէ «Ո՞ւր է այն անդամը, ցցուր ինձի որ զարնեմ սատկեցընեմ»: Կինը կձեւացընէ թէ կվախնայ էրկանը սպառնալիքէն. գողգըղալով կցուցընէ սնտուկը, եւ բանալին էրկանը ձեռքը կուտայ. մարդը աչքերը պատուտելով՝ բանալին կնկանը ձեռքէն քաշած առած վայրկենին՝ կինը կը դառնայ «Եստէս» կկանչէ ծիծաղելով. վրձարէ տեսնեմ *kauskuz*, եւ ուրիշ անգամ ինձի հետ *kausku* քաշուելէն վախցիր: Մարդը մէկ կողմանէ ամօթով կմնայ՝ իբր թէ կնոջը հետ բռնած *kauskuz*ն խաբուելուն, մէկ կողմանէ ալ կուբախանայ որ իրեն վախը եւ բարկութիւնը, շփոթութիւնը պարզ կատակ կամ մասխարհութիւն է եղեր. բանալին կուտայ նորէն կնոջը, եւ կինգրէ որ ուրիշ ատեն այնպէս անզգոյշ կերպով զինքը չվախցընէ:

Յետոյ ուշ ատեն, երբոր էրկանը քունը կտանի, կնիկմարդը կերթայ կբանայ սնտուկը. տեսնէ որ խեղճ տէվրիշը վախէն կիտամեռ եղածի՞պէս կեցեր է. «Եւ շուտով գնա բանդ, եւ մի մոռնար այսօրուան գլխուգ

եկած փորձանքն ալ գրբիդ մէջը գրելու, եւ մի սլարծենար թէ կանանց ամէն վարպետութիւններուն խելք հասուցեր ես»:

* Չարալեզու մարդուն մէկը անուանի գիտունի մը կերթայ ու կըսէ թէ «Այս ինչ մարդը քեզի շատ հակառակութիւն կընէ ու գէշ գէշ բաներ կխօսի վրագ»: Գիտունը, որ ճշմարիտ իմաստուն է եղեր, պատասխան կուտայ զարմանալով. «Ի՞նչ կըսես, ես այն մարդուն ամենեւին աղէկութիւն մը ըրած չունիմ. ինչո՞ւ այդքան հակառակութիւն պիտի ընէ ինձի»:

* Մարդուն մէկը գիշերով պարապ փողոցի մը մէջէն կերթայ եղեր. յանկարծ քովէն անցնող մը կպատահի, կհարցընէ այս մարդուն թէ «Արդեօք ժամը քանի է: — Այդ իմ խառնուելու բանս է» կպատասխանէ մարդը շփոթած, եւ կարծելով թէ գիւմացինը գող է՝ կձգէ կիտալի:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ

Ք Շ Ո Յ Ը Ի Ն Չ Է, Ե Ի Ի՞ Ն Չ Խ Ո Ր Հ Ո Ի Ր Գ Ո Ի Ն Ի.

(Մարտի ամսատետրին մէջ եղած հարցմունքին պատասխան.)

Քշոցը, ինչպէս որ բառն ալ կցուցընէ, *բշեռու գործիք* է, եւ կգործածուի եղեր հին ատենը գրեթէ ամենայն եկեղեցեաց մէջ, այսինքն Յունաց, Հայոց եւ Լատինացոց, պատարագի ժամանակ ճանճերը եւ ուրիշ միջասները սուրբ ընծայից վրայէն քշելու համար. Այս քշոցը Յունաց եկեղեցւոյն մէջ վեցթեւեան սերովբէից կերպարանքով շինուած, եւ կարճ գաւազանի մը վրայ անցուած է, եւ կըսուի յունարէն *ռիսիսիոն*, յորմէ Ռուսներն ալ առնելով՝ ըսած են *ռի-*

սիսի (*Рисуши*): Երբեմն, երբոր այս գործիքը չգտնուի, տեղը քօղ մը կամ մաքուր թաշկինակ մը կշարժէ իրենց սարկաւագը՝ նոյնպէս ճանճերը քշելու մտքով:

Մեր Հայոց եկեղեցւոյն մէջ հաւանականաբար այս քշոց բանեցընելու սովորութիւնը ի Յունաց առնուած է, միայն այս տարբերութեամբ որ նախ՝ կոթը կամ գաւազանը սովորաբար աւելի երկայն կլինի, եւ գլուխը կամ սկաւառակը՝ երբեմն վեցթեւեան սերովբէից ձեւով, բայց այնպէս որ սարկաւագին